

**ՈՒՂԵԳՐԱԿԱՆ**

**ՍԵՒ ԾԱՎՈՅԻ ԽԱԽՈՎՈՒՆ ԵԶԵՐՔԸ**  
ԺԳ .  
իւլիս

Ակոր էր, երբ շատ եւարժ չանդարտ քպղեռվ մոտե ծախմակայի նաւահան եւ քարայն հաստատուն նաև ամսադրզին կոթներով նեսեց իր խարիսխ: Մեր առջեւ պարզութեա է նշանաւորն աշամա, Խրիմ ծախոթ ամսանիշին քաղաքան, ուր ամէն կողմէն կը գիտն հիւանդներ, պյտիւններ եւ զառապշիւներ Խուեւն կանաչապատ իւներով պատսպառսած: Կիսապորդ ձեւով կանչնած է քաղաքով ամբողջապէս ծաներու, անդատաներու մէջ թաղում եւ կը իրն աստիճանի նշարագեղ (pittoresque) գիրքու:

Երկու թեւերուն զայս կը բարձրանան բաւրուն, որոր կար կար եւ լու հանակի շնուռած ամսապանցներ աշեն, ինչ մէջ քը տուած է գերազանցապէս կանչնած, անտառապատ մէջ լուսաւ: Պանուանիւրու: 3-3 յանձնակատար (commissionnaire) խօսին շարապատշինի միու, երբ ելայ նաւամասայց ամէն մէկնոր պանդոկի կը հրամիրէ, ուսկայն ոչ մէկի գոյն մեջ, վան կի պանդոկի երթարտ հավակութիւն լուսեի:

Հաճառթեամբ քանի մը բայց ոտքով շափեցի նուանանայցին զայս, աչքը՝ դէպ իւղի մովկեցն սոլղած, եւ ապա Մարտին նիփիւրի հիւ զիմացնեց այսուղեղ շարուած մէկնա, մոտե, նատանած եւ աշամթաթար կառապեան մէկնա, հուսած շարապատն մը նշնաւ տուած իր ձեռքն առանց յաղաքն սուրալ, իւնիսի գլիքներուն տուած: Եւ ակն մէկնա կը բոլոր զայր, բայց բարեթախտապար պատուի կառաըցը տուած մի ամպաշնորդ ծածեած են, որով անժամանցելի կը մանածառապայթներէն: Խեժնի ազգիցն աւելի բառ առանցորդ մը կը ըստ զանել և ալիւթայի համար, եւ մէկ ժամունութ մը շէ կարուցացներ ընդհանուր կեպով սիրել ամբողջ քաղաքին, որուն ամառանցները մեծու մասմաժ բրոյ զանիւրի զայս են հասաւուած: Այս շընար կատարելն ամպաշնորդ զայր լուսպային համարեցակի կանքն ամսակել եւ մոտե: Ռուսիա պարագանակի բառուած է նաև առաջ բառ առանցորդ մը շէ կը ըստ զանել և ալիւթայի համար, եւ մէկ ժամունութ մը շէ կը կարուցացներ կապով սիրել ամբողջ ծովնիցքը բոլցն, որ ամէննեն զեղցրի կը նույնապահ ծովնիցքը իւղան, ու ամուսնանու զայրի կը ըստ զանել և ու ամուսնանու համարականի հոգածը կապով սիրել: Երբու առաւակ կ սասդանէն նալպատի հոմիւն, ուր ամէննած է բան քաղաքն: Ազանաւու ու կանչնած է իւղն քաղաքն:

Եղիմակ իրեւ ամսանայցն քաղաք առ հասարակ, կենանութիւն կի ստունայ մին ժամանակ միայն երբ այցեւաները կը մէկն Խուանասամամի ամէն կողմէն գուլ, եւ իւնուապէ երբ ար վերինաները կը հնամակ մէկն առաջնութէ տամակ տառապէ մէկներուն ու առաջնութէ մէկներուն կը կունած է կը հնամակ մէկներուն ու առաջնութէ մէկներուն եւ առաջնութէ մէկներուն: Եւ ապա առուած է կապով սիրել ամուսնանու իւղի միու և ամուսնանու կը հնամակ մէկներուն ու առաջնութէ մէկներուն: Եւ ապա առուած է կապով սիրել ամուսնանու իւղի միու և ամուսնանու կը հնամակ մէկներուն ու առաջնութէ մէկներուն:

1 Աւանասու հնապէս անուուն աւ զցոյ կուսառա լուսունութիւն կի ստունայ մին ժամանակ միայն երբ այցեւաները կը մէկն Խուանասամամի ամէն կողմէն գուլ, եւ իւնուապէ երբ ար վերինաները կը հնամակ մէկն առաջնութէ տամակ տառապէ մէկներուն ու առաջնութէ մէկներուն ու առաջնութէ մէկներուն: Եւ ապա առուած է կապով սիրել ամուսնանու իւղի միու և ամուսնանու կը հնամակ մէկներուն ու առաջնութէ մէկներուն:

Եռեմիեր, թէեւ նոյն նուկ Ցունիսի մէջ ալ պյցկեռւ թէեր պահած չեն. եւ ես Ցունիսի ՀԾին պյցկեռւ առուածին բաւական բազմութիւն տեսայ արդէն:

Առաջնն կորդի Ֆրանցիաներ, որոնց մէջ մանաւանդ ծովելիքը Պօստին, որ թէ արտաքին շքեղ դիքտուն եւ շինութեամին եւ կարսափուզին ամենածօս պահանկեսէր ես չի մար, ամէն յարնարութիւններ կ'ընծայեն պյցկերունուն: Պանդոկներէն զան կան յանուկ կարմարած սենեկանիւն (chambres garnies), որոնց գրթէ այս պատուօք կը կասարեն եւ միու ին յամափուզներով: Այս պանդոկներէն ամէն մէկի 40 տոսա միու և 40 դուզ: Այս միուն ամսակ մէջ ու պատուած մէջ:

Ազգասոտ պյտեղ անշուշտ շատ տժան չէ, բայց առապելական թանգ գներ ալ չկան: Կահանարած սենեկներուն մէջ բուն սայօնի միջացնն ամսակների վարքն ամսական ՀԾին դիւշներ 40 տուրք է, իսկ նաւը ՀԾին դուրք: Իսկ ձեմք ժամանակ պյտեղ կեսուն առ պակս են:

Օգաստոսի միջններն մինչեւ չումնչերի վերը նաև լամիալ կամաքնիւն այս ամսավառ է զանչական է աշմաբէջի արական յարապէտ մէկնէն ամսավառ ապահովի բաղնիշիւն: Եւ աս ամսավառ է զանչական է աշմաբէջի արական յարապէտ մէկնէն է կամաքնիւն յարապէտներուն: Եւ ժողովու (Կայսու) բաշխուելու: Այս միջնորդն գներն ալ անհամեմատ տեկի չափաւոր են:

Մարտին նիփիւրի հետ նուած ենք քաղաքայի այցուուն հովանաւու ծառերուն տաք եւ Օգաստոսի գարեջնի բաժանիւր կը դատապելն ու եւանգուլ: գարեջնի պարութիւնը մէկ կումին՝ ծառուուզով զգլութիւնը միու կասորուան քառական յաղաքն սունկ սունկ եւ ամառապան շնորհուածը է կամաքնիւնը: Եւ ամսակ մէկնէն 210 լի նուանութ: Մարտին նիփիւրի, մնացքն իր բաշիկէ գոյք խաղողով 2 երբ հրւածաներու, հարցուցի եւ եւ բաշիկն բացատրութիւնը: աւելուրդ չեմ համար պյտեղ յիշուանելու:

— Ճիւնանին կու տանց առ պատուած ու ասքին, կը սկիփնէ օրական 1 վունետէն (2, 44 վունետ = 1 քիոյ), եւ ամէն օր կաեւլութիւնը կես կէս ժամատ, մինչեւ որ 8 վունետի հանու օրական: Եւ ապա պյուանականիւնը կը շարուանակին մինչեւ յաջու արգելակներն ասանապէ: Ուր ամէն կը տեսէ 4 մինչեւ 6 շաբաթ: Բայց պյտեղ կը նուանու եւ, որ ուսելու ժամանակ իսպանը կեղեւն եւ կուսելու դուրս հանուեն:

— Ի՞ն հիւանդութեան գէր կը գործածէք պյտեղ առուածում:

— Խաղողով բաժանում զանազան հիւանդութիւններու գէր կը յանձնարարիք, օքիսակ, չըշառաթեան բանականիւնը հարբայանին (catarrhal) միջակնին, պրացինի բաժանանաց արեւան շատութէնան, լեբդակիթ քարին, սեռառաւսութեան դէպ կամաքնիւն ու առաջնութէ մէկներուն: Օգաստոսի կէսէն կը սկսի, եւ կը տեսէ կամաքնիւն դէպ եւ եւայլին:

— կ. կ'օգնէն կը կարծէք:

— Ըստ անգամ, պատասխանեց բժիշկու, ուստի այս ի գրաւթիւն պայմանի հիմ անդնեռու։ — Իսկ իրամբու։

— Կամպարոլասիներէն (բացարկը բժիշկը) *vinum lactis* կր կոչուի պայման՝ ի՞նչ է ի՞նչ։ Իր պատրաստուի մասակ ձրու կաթէ է, եւ կը արուք սվարուար արեան նուազութեան, րորո հասցած (chronique) հարբութեար (cataarrhe) էւ թանջքի գեմ, նաեւ հիւծախտառներուն եթէ թարբերու մէջ խոշչերէն երեւացած կամ թարսի գյացած չէ դեմք։ Առաջնամեր նուազուար մանաւար Մայիսի եւ Ցունիսի է, օրական 1 բաժակուն սկսած մինչեւ 3 շնչ, կամ մինչեւ 6—8 շնչ խմողներ ալ։

Բայց շատ այլ կերպներէն բարձր օրավացած կամ շրջակա ծովքերուայ ամսարանցներն են կոյս հիւծախտառներու վայ շատ աեւէ որ առաջարկ կերպն կր ներդրու գործէ պատեմի բանոր որդ, քանի թափանի ու խաղզը։ Օդին առաւելութիւնն այն է, որ բայ ի մարդութենեն՝ այսուհետ գորուու կամսի կր սկի, աշուն գործէ տաք եղանակ է, իսկ ձևեան բարեխան է։ Օդին մարդութեան կողմէն եւ ծովային լրացցումներու համար աեւէլ յանձնարարելի են ամալայի մերակայ ծովքերուայ գիւղերը քանի թէ բայ քապաքն, ուր նամի սաստիկ բազմութեան համար կր տիրէ որ բնականարա որի մասաւահաւուած թեսն չի ծառացեր, եւ երկորդ՝ տեղեց զուութեան պատճառուա, զիսաւու, ունկան ծովքերու մէջ անցնեա ու անցնեա մասաւահաւուած թեսն չի կողմանակ անցքերուն մէջ, որ բնակութեան շնչ շատ հետու շնչ, ամէն տեսակ հանութեան կամ հաստատուած, մինչեղնի, կանաչեղնի, մրգեղնի, նաեւ գինեառաներ, մինչեւ . . . պատճանաց։ Իսկ քարպարին անմարդութեաներ կը թափունի ու զզափ նովզիւքն, եւ ծովի երբեք փառական կամ բորբեր տանեան, կը բերէ բնդէնական ետ, գործ կը նետէ։ Այս բորբեր կը փառան որի մարդութեան։ Ծովզիւքը վայ լուգաներուն մէջ, իսկ շարեւէ և հանեւ ասք ջուու բանակի թռուունի, որդ էն ծովի նուրին՝ անձան եւ գարնան՝ 140 էն վար չ'ընար թէ կումբրի Այս աստիճանը կը ննոյ երբեքն ձևառուական մէջ այ, եւ ամսանցուար եղանակների գարեաւալ զոյցի։ Զատիճանն վեր տաքութիւն ունուուա իսկ գայ, այս կողմէն իսկ իսկ եղանակներ այս տաքութեան շնորհիւր, բիշ շնի պայմաններ սրունք կայլուուա եւ շշանարքը։ Աւ եւ նույն իրիման ծովքերու բնականար իսկ բրաք այս կողմէն։ Աղյու իսկ բարբարին իրեն զինանակն կու գայ, այս կողմէն։ Դեկու, եւ նոյն իսկ Յունաւար ամսներուն մէջ, իսկ զրիւն գետնէն, բարցրնելով եւ ծաղկեցնելով ոչ միայն վարդ, այլ նաև մանաչափ, ունփու (reseda), չամարակ (girofille) եւային։ Արդէն փետրարի մէջ այս կողմէն անտառներ ծաղկած շնորհ առնեներ (amélanchier) ունի, իսկ մանյախի պարտիզեն ուն մէջ շնենին եւ գեղենին իրեն կանչուար թեան համար թիւն կը տաքածեն։ Ուշ կը քնի պայս տեղ լուսականութիւնն եւ շուտ կ'արթման։

Խալթմայի շրջակային զօնաներու համար պէտք է դիմէ կամ մասակա գեղարարած ծովափունեն եւ կամ մանաւանդ քաղաքը շընապատու բրուտների ու լեռը։ Ծովափունք Յունաց ձեռքն են, իսկ ինաւար թաթարաց թաթարաց մէջ մինչեւ անգամ այս երկու

քէն մէկուն պէտք է դիմէ նոտակ կամ ձի վարձեւու համար։

Խովթ տանիստապէս հիմուուած է Յոյներէն, որոնք գետ մինչեւ հիմու կը հիմ անունուի եղիւու կը կողեւն խուզ բառէն, որ կը նշանակէ ծովիզերը որմէ տակ և առլւ Միջնդարեան քաղաքներու վրայի մի համարտա անուններով ալ կ'երեւար հաշպէս խրիմ միւս տեղերն՝ նալդու ալ անցած է Հնենացիներուն, որոնք պատեկ իրեն կողմէն վարչութիւն ու հրւապատու էին հաստատած, առաջ կամ Ցամիներն երեւ քաղաքներու գրադաւոր գրաւեցին, բերդին մէջ զօր սկսած պահեւ միշտ։

Մայ հիմ Եալթման երեքը առանձինն ուշադրու դիրքը չէ ունեցած պատմութեան մէջ։ Ճ.Դ. գործուն երկորաշոր բաւական վատակներ եւորդ շցորդ կամ նախնի, եւ ներկայ դարուն երեսնական մասնակներով կը ներդրու գործէ պատեմի բանոր որդ, քանի թափանի ու խաղզը։ Օդին առաւելութիւնն այն է, որ բայ ի մարդութենեն՝ այսուհետ գորուու կամսի կր սկի, աշուն գործէ տաք եղանակ է, իսկ ձևեան բարեխան է։ Օդին մարդութեան կողմէն եւ ծովային լրացցումներու համար աեւէլ յանձնարարելի են ամալայի մերակայ ծովքերուայ գիւղերը քանի թէ բայ քապաքն, ուր նամի սաստիկ բազմութեան մէջ ապաւահաւուած թեսն կր տիրէ որ իշխու 1774ի ուսուատականի պատճառուի ժամանակու մասաւած ապաւահաւուած գործի վարչուն մէջ աւելի մեծ հարուած կը կը իւսապայ։

Այս հրաւանդանն որի վայ կանգնուած էր Ա. Յալթման եկեղեցին, մինչեւ հիմու կը կոշտի Քիլմարուուն եկեղեցեց հրաւանդան։

Խոսաբը Խալթան վերջնականացէն իրենց արբաւտութեան անցնելէն եալքը՝ 1835ին նոր եկեղեցւ հիմ դրին, որ կայ եւ պիմէ Ա. Յոննցով իշխու եկեղեցն կառավարչէց յորման տեղ կը փառա էր ծովափանց վայ քաղաք հաւասար լուս, եւ իր ուրուում տառա Եալթմայի վայ Սակայն այս նոր քաղաքը շատ գանդալ կը յաւալնար, միա շնու որ 1861ին Խուանոց կայսերական տառա գներակայ Լեռուուն, այն տեղ ժամարան հասաւաց, եւ ամէն տարի ամսան միաս հօն յաճախեւ։ Ս.Վ. թէ աւականէն կը սկի իրաք Եալթմայի կենդանուին հուս հարաւաներ եւ աղնուականներ թափաւեցան քաղաքը։ տեղէր գնեցին, անցրնացներ կամ իշխու իրենց ընակութեան, եւ կամ ուրիշներուն վարձու տաղան մէծ գներով։ Այժմ արգէն 10 հազար հուաց շամի մասնակներ սկսի քաղաքն, իսկ իր սարանչիւր տարուայ այցելուներու թիւը՝ 25 հազարն պահան չէ։

Առաջին անգամ երեւ Եալթա քաղաք հրաւանդանցաւ, բայ ամէն հ զեստախան հօն անձէ, բայց երգ 1874ին ինքնավարութիւնն (autonomie) արտօն երգ, քաղաքին, այն տարածութիւնը հարիւրապատիկ աւելուցին, եւ այնաւէ 500 գետեամի չորս սիրանապու Եալթման սկսած բնդարձակիւ ալ ու ձար, հիմնեն կամ նորանոր տեղ եւ պահուած անգամ կը կողմէն նորանոր տեղ եւ զօսարան, եկեղեարախան լուսաւորութիւնը պայծառ շնուղին մարդեցին ներքին ապահանութիւնը

Բաթումէն մինչեւ այս տեղ 35, աշխարհագրական մըսն է, եւ ամէն շաբաթ մի արտգրինթաց

շոգենաւ աւզակի կու գոյ հոռ Բաթումին եւ ապա  
կը յառաջանայ գէպ ի Սեւաստոպոլ եւ Օդեսա:  
Խսկ ուղրական ուղեւոր շոգենաւներ ամէն  
օր կան:

Ամէն այցելու պարտականութիւն կը համարի  
քանի մի գոնէ թէեթեւ յիշատակներ իւր պայցելու-  
թէեն հետա առաջ, ինչպէս խորհնչյա զանազան  
մանր ու խոշը գործուածներ, որոց վայ գուած  
է Երաթման կամ պարզապէս անսնոր գուած, տե-  
ղական փայտէ շնուռուած զանազան ձեւու գուածան-  
ներ, եւ՝ որ ամենէն աւելի գրաիչն է ու ուստական  
մարդաբաններէն եկուացնելու ։ Սակայն իշխան  
կողուած ձեւներն իշխան գուածան մէրանկ  
ծովող (Ք-Ք-Ք-Ե-Ե) որոնցմէ աւատութեամբ կ'առ-  
նեն հետ կը տանին:

Ս.յանեղ եւս Հայերը նշանաւոր թիւ շեն  
կազմեր, կարծեմ մաս 2(0) հոգի, որոնք մեծ մասով  
խանութքան են. շանին ոչ դարց եւ ոչ եկեղեցի:  
Խակայն քանի մի տարիէ ի վիր հանգանակներին  
են բացած թէ իրենց եւ թէ մանաւանդ տարա-  
երկեայ այցելու Հայոց մէջ, ոճնէ հոյ մասրան մը  
հիմարկութեան նախառական: Առ այժմ իրենց Հո-  
գեւոր պատույր կը հոգան՝ Թէկոսափայէն երբեմն  
երբեմն եկող քահանանեաւ:

Եալժախ բռնէ բանիշները Բաթարենքն  
են; որոնք ամէն քայլափոխին զանազան ձեւի տակէ  
բայց միշտ իրենէ ծառարդ կամ առ առաւելի  
խանութքան՝ դիմացդ կ'ելլիւն: Կ'արժէ ասոնց  
առանձնն գուու նորիկէ:

Ս.յանեղ մայսաքարացիք իրենց հետ  
բերած են մայրուաղաք կեակնու ու ուղուութիւն-  
ները: Դանրագէն հետանեներ չէ անշաւշ, բայց  
թէեթեւ ակարութիւն անեցողներ, կամ պարզա-  
պէս զրոսացընեներ կը շարուակնեն հոռ առ այն  
դիշերային իւսնչուր յաստուկ է մեծ քապանքուու: ։  
Արեգակն իր մարդ մառ թէ չէ՝ Եալժախ բռնա-  
դակ հասարակութիւն՝ նույն մարմնով տիկանները՝  
իսկու իսկ կը հաւաքնու եւ մասրան քա-  
զաքային այցին երկար ժամանակ: Այս այցւոյ մէջ  
ամառնային թատերաբահ կայ կառաւուած, որ  
զանազան շըշլ գերասանական խմբէր երբեմն  
տիկու դրամայով հրամակ հասարամաններու  
տկար ջերն եւս աւելի կը թուլացնեն, իսկ երբեմն  
ծիծաղայարթ եւ թէեթեւ օգիտու (օրերեւ) ներ-  
կայացրներով զրոսացընեներու զուարթ տրամա-  
դրութիւն մինչեւ ձարսայեղութեան կը հասցընեն:  
Եւ թատերաբահ երեւեց քաղաքացներ անքար չէ,  
քանի որ պատեղ ժողովուած հասարակութիւնը  
մեծ պահանջում ունի թատերաբական տեսարաններու:  
Այսպէս գերասանական թափառէի խմբէրն իրար  
կը յաջորդեն բոյըն ալ գոհ իրենց պատեղ ան-  
ցուցած ժամանակէն թէ զրոսանքի եւ թէ նիւ-  
թական շահու տեսակնամ:

Երեկոյեան ժամանակ շատ գեղեցիկ տեսա-  
րան կ'ընծայէ քաղաքային պարտէն՝ նույն եթէ  
ներկայացնուած չկայ: Զինուորական անվելու երաժշ-

1 Բայ ի գուցէ մի մոյն Ուննապէն, ուր անձնական  
փոքու գետու թէ մինչ երեկոյուած մամ 10 գոնէ է  
անձ մարդ որդէն իր տուու իր քաստի, եւ ոյ ու ու-  
նայ պարտաւորէն է զնաբէ 10 քաստի դանազանին:

տուութիւնը՝ որտալիք կը զուարձացնէ զրոսազաց  
խմբէրը, որոնք սորուն եւ մթին ծառութիւներու մէջ  
հանգարան քայլելով պատ թռիչ, կու տան իրենց  
սորին ու նորին, կամ հսկայ եւ իրա առ իրա  
հանգնած նոտիներու (cypres) եւ Հացիներու  
(étable) տակ մաքուր կլորպէ սեղանին շուշը բայու-  
րած զրվարցիներով կ'անգըն իրենց իրուրդը:  
Ամէն կոզմ ծիծաղազ, ինդում եւ բարձրանայն խօսուած  
ցութիւն: Այս մի եւ նոյն տեսարանը կը կիսուակի  
բաց ի քաղաքային պայինէն նաև եւ քաղաքին ծայրը  
դանուող սորիշ պարտէղի մը մէջ, որ առանձնական  
մարդու սեղականութիւն է եւ տիրո՞ւ անուուն  
Մորդվինովան, կը կոչուի եւ երր վերջապէս  
ոչ ժամանակ այս երկու ծովիզերեայ պարտէներէն  
դուր կ'ելլ զրոսոց հասարակութիւնն, իրա-  
քանչեւր իր ամարանցոց, պատուու կամ տուու-  
քանչեւր կամար, կ'անցնի ծովիզերեայ սալայա-  
տակնի զարդէն, որու քովէն խաւարու պատած  
ծովը նոյն իսկ իր ամենախաղաղ ժամանակն ալ  
դարձեալ չի դադրիք անընդհատ բարիկնել զինքը  
կազմ քարարիք. եւ ծովուն այս շորունակիալ  
բախոն մարդ շահու ալ միսիւարանը չէ այնպիսի  
հրանգներու համար, որոնք արդէն ջերեր տար-  
րութեամբ կամ այլ նոյնպիսի հրանգութեամբ կը  
տուազնին ոչ գտնարարութիւն իր զգուն ննջեւու,  
մանաւն թէ կառցերու ճայնն ալ ասոր ընկե-  
րանու: Համարու համար գիշերային կեակնու պա-  
տեղ չի վերջանար գեռու: Պարտէզերեն քաշուելին  
վերջը կը կախին թղթախաղերն եւ խրովներն  
կը ամառ որոնց համար ոչ ամեն կը գուածանան:  
Կայ ասհմանած:

Եալժախ առեւտրական եւ ոչ մի նշանակու-  
թիւն ունի. զնէն ապրեցնող միոյն եւ միայն  
ամառնային այցերունեն են, որոնց մեծ մարդ իի  
դրամաներով կ'անցնեն: Հարաւային նըրմ  
օրը նոյն իսկ ձմեռ ժամանակ ալ երբեմն այցելու-  
ներ կը բեր Եալժախ հուսասանին հիւրիսին:

Եալժախ կապուած չէ երկամթուրուու, եւ իս-  
կապն կարեւորութիւն ալ չկայ, որովհետեւ ինչ-  
պէս յիշեցի, ոչ մի առեւտրական վաճառականու-  
թիւն ունի. եւ երկամթուրուն դիմելու համար բա-  
ւակն է քանի մի ժամ դէպ ի աջ կամ դէպ ի  
ձախ նուել, որով թէկոտուիս աւ Սեւաստոպոլ՝ իր  
այս պահանջ կը նուու կատարելապէս:

(Հարուսութիւն)

η. ծորուսան